

Ֆ Ր Ե Դ Ե Ր Ի Մ Ի Ս Թ Ր Ա Լ

Մ Ի Ր Է 30

Պրովանսական քերթուած

ԵՐԳ ԵՐՐՈՐԴ

ԽՈՉԱԿՆԵՐՈՒ ՀԱԻՔՈՒՄԸ

Փրովանսական հունձքը.— Լտտենիներու Ագարակին մէջ, խումբ մը գուարթ աղջիկներ շերամներու խոզակները ոստերէն կ'անջատեն.— Ժան-Մարի, Միրէյօի մայրը.— Քավէն, Պօի վնուկը.— Չար աչքը.— Խոզակ հաւքողները, ատենը անցընելու համար, Վերովանսական դղեակները կը շինեն.— Խրոխտ Լօրը, Փամփարիկուսթի թագուհի, — Բլեման, Պօի թագուհի: Վանթուրը, Ռոնը, Տիւրանսը.— Աղալայիս և Վիտլան.— Միրոյ Ատեանը.— Նօրատ երևան կը հանէ Միրէյօի և Վինենի սիրահարութիւնը.— Աղջիկներուն ծաղրանքը.— Քավէն վնուկը զէնոնք կը լռեցնէ. Լիւպըրոնի ճըգնաւորը և սուրբ հովիւրը.— Նօր կ'երգէ Մակալիի երգը:

Երբոր հունձքերը յաջող են,
Լիատակա՞ն ձիթապտղի երբ այգիներն
Կը լեցնեն կաւէ կարամներու մէջ իւրը շիկագոյն,
Երբ արտերէն, ճամբաներէն՝
Քափառական հասկաքաղին
Մայր խոշոր կը ցնցկոտի ու կը տըբայ
Եւ իր հրպարտ ճակտով ամէն դի կը բաղխի,

Ըմբիշի պէս մերկ և ուժեղ՝ երբոր Բաքոսը կուգայ
Եւ բլրորայա՞րը կ'առաջնորդէ հնձանհարներուն
Դէպ այգեկու՞թքը Գրօի,
Ու լիալիբ ճմլարանէն
Երբոր խըմիչքն օրհնըւած,
Մըրունգներուն տակ՝ խաղմուզով թաթաւուն,
Յորդ կը վազէ հնձանին մէջ փրփրացայտ,

Եւ երբ շերամներն կենիստաներուն վըրայ, թափանցիկ,
 Կը բարձրանան՝ տօնազըւարթ՝
 Իրենց խարտեաշ բանտը մանել,
 Ու երբ թրթուրներն, ամենաճարտար արուեստագէտներ,
 Հագարներով կը թաղուին
 Օրրոցներուն մէջ իրենց՝ անքան նրբին,
 Որ արևու ճառագայթով մ'հիւսուած ըլլալ կըթւին,

Փրովանսի մէջ, այն ատեն,
 Աւելի քան հրէք խրախճանք կը տիրէ.
 Այն ատեն, Պոմի, Ֆերիկուլէի գինիներն համով
 կը խըմեն առանց գաւաթը բերնին մօտեցընելու.
 Այն ատեն, կ'երգեն, կերուխում կ'ընեն.
 Եւ մանչ ու աղջիկ
 Դափերու ձայնով պար կը բոլորեն:

— Ես իրաւ որ ըզղզուոր եմ.
 Իմ եղէգէ վանդակներու վըրայ ցախապատ
 Խոզակներու սա փունջերս հեղ մը նայեցէք.
 Ասանկ փափուկ տերևներ, հոնձք մ'ասանկ հարուստ
 Ազառակիս մէջ, դրացնուկներ, չէի տեսած
 Երիտասարդ օրէս ի վեր,
 Այն տարիէն ի վեր ուր մենք կարգըւեցանք:

Մինչ խոզակներն կը հաւաքէին,
 Այսպէս կ'ըսէր Ժան-Մարի,
 Ծերուկ Ռամոն վարպետին կի՛նը մեծարոյ,
 Միրէյօի մայրը հըպարտ.
 Ու դրացնուկներն ու խնամիները, խնդալով,
 Ու խոզակները հաւքելով,
 Շերամնոցին մէջ էնոր շուրջն էին շարուած:

Քաղ կ'ընէին.
 Միրէյօ ինքն իսկ կիներուն ամէն բոպէ
 Կ'երկընցընէր մորճեր թըզուկ-կաղնիի
 Ու խնկունիի փունջեր, ուր լերան հոտեր առնելով՝
 Այնքան յօժար՝ իր կըծիկով՝
 Կը բանտարկուի թրթուրն ազնիւ,
 Որ կը նմանէին ոսկի դափնիի:

—Աստուածածնայ խորանին,
 Կ'ըսէր ժան-Մարի խընամիներուն,
 Երէկ տարի արտորնօք
 Մորճերուս էն աղւորներն՝ իբըր տասանորդ:
 Այդպէս կ'ընեմ ամէն տարի. վասըն զի էն է վերջապէս
 Որ, երբ հաճի, վեհանձնօրէն կը հրամայէ
 Շերամներուն որ աճին:

—Իսկ ես, ըսաւ Իգէօլթ՝ Օսթի Ագառակէն,
 Կը վախնամ որ սըխալս ինծի սուղի հասի.
 Այն օրն որ այնպէս կը փըչէր արևելեան մեծ հովը,
 (Այդ ահուկի օրը մոռցած չէք անշուշտ),
 Անըզգուշութեամբ բաց էի թողած
 Պատուհանները սենեակին,
 Ու քիչ առաջ գըտայ քըսան հատ ճերմըկած:

Թալէնն ալ, էնոնց օգնելու համար,
 Եկեր էր Պօէն.
 Թալէն ըսաւ Իգէօլթին, «Դուք, ճահիլներ,
 Կը կարծէք թէ ամէն բանի մէջ ծերերէն բանգէտ էք-
 Բայց պէտք է որ տարիքը մեզ քայքայէ,
 Պէտք է հեծել, պէտք է լալ.
 Այն ատեն, բայց շատ ուշ, տեսնելու հասկընալ կըսորվինք»

Անխելք կիներ,
 Երբ շերամիդ աղէկ կ'աճի,
 Իսկոյն կ'երթաք փողոցներուն մէջ ճըռճըռալ՝
 «Օ՛. շերամներս, չըտեսնըւած աղւոր են.
 Եկէք տեսէք»:
 Նախանճը ետ չի մընար,
 Ձեր ետեէն սենեակնուդ մէջ կ'ելլէ կուզայ մըրմըռալով»

«Օ՛հ, անմիտներ, որ նշգրակով
 Խուզարկելով մահը, գիտնալ կը կարծեն
 Մեղուին ուժը և գաղտնիքը մեղրին:
 Կը կարծես թէ փայլուն նայուածք մը շեշտակի՝
 Օրէն առաջ չի՞ կրնար սաղմը գալարել
 Մոցին մէջ կընոջ
 Եւ ըստինքները չբրցընել խոշորածիծ կովերուն»

«Կը կախարդուին թռչնիկներն
 Բուխճակին միայն երեսը տեսնելով.
 Օձին նայուածքը երկնքէն
 Վար կը քաշէ սագերն, և դուն կ'ուզես որ որդ մը չըքնանայ
 Մարդուն աչքին զօրութեան տակ:
 Բայց աչքին դէմ տըղամարդուն,
 Երբ անկից է որ սէր, բոց, խանդ կը ժայթքի,

«Ո՞րն է այն կոյսն որ բաւական վարպետ ըլլայ
 Պաշտպանելու համար ինքզինք»: Չորս աղջիկներ
 Վար ձըգեցին խողակներն:
 —Յունիս ըլլանք կամ հոկտեմբեր,
 Է՛, պառսւ օձ, խայթոցդ, ըսին,
 Միշտ կը բանի...
 Մանչերը մի... թող մօտենան, որ տեսնեն:

«Ո՞չ, կը գոչէր աղջիկներու հօտը զրւարթ,
 Ձենք ուզեր, չենք ուզեր, այնպէս չէ՛, Միրէյօ:
 —Խողակի քաղն ամէն օր չի պատահիր,
 Պատասխանեց էն, մառանին մէջ շիշ մը կայ,
 Չոր շատ համով պիտի գտնէք:
 Եւ Միրէյօ, թեթեաքայլ,
 Տուն գընաց շուտ իր կարմըրիլը ծածկելու:

—Է՛հ, քըրուըտիք, աղքատ աղջիկ մըն եմ ես,
 Ըսկըսաւ Լօրը խըրոխտ.
 Բայց թէ որ միտքս ըլլայի դրած և ոչ մէկուն մըտիկ ընել,
 Եթէ մինչև իսկ Փամփարիկուսթի ¹⁾
 Թագաւորն ուզէր հետըս կարգըւիլ,
 Հաճոյք ու քէֆ պիտի զգայի
 Տեսնել որ եօթ տարի ոտքիս տակ հոգի տար իմ սիրուս:

—Ես ատանք չեմ, ըսաւ Քլեմանս.
 Թէ որ արքայ մը դիպուածով
 Միրահարուէր ինձի, կընայ պատահիլ,
 Եթէ փայլուն է մանաւանդ՝ և երիտասարդ
 Եւ էն գեղեցիկն իր պետութեան մէջ,

¹⁾ «Փամփարիկուստ» երևակայական երկրի անուն մըն է, զոր փրովանսցիկ կատակաբանութեանց մէջ կը յիշեն:

Որ ձրգէի՝ առանց այդքան նազ ընելու՝
Զիս իր պալատը տանէր:

«Բայց կայսրուհի երբ ընէր զիս
Եւ տիրուհի,
Ոսկենըկար ճոխ կրկնոցով,
Ու հրավառ գլուխըս պճնէր
Մարգրտայեռ զմրբխտազարդ
Ակնախրտիդ թագով մը,
Պիտ ելլէի, նս թագուհի, խեղճ հայրենիքըս՝ Պօ՛ Գայի,

«Ու Պօն ինձի մայրաքաղաք պիտ ընէի.
Ժայռին վըրայ, ուր կը սողայ ան հիմայ,
Պիտի նոսի-նոր շինել տայի մեր հին դղեակն աւերուած,
Ու պիտի հոն աշտարակիկ մ՝ աւելցնէի
Որ իր ճերմակ կատարով
Մինչև աստղերը հասնէր.
Ու յետոյ, երբ ուզէի քիչ մը հովոտիլ,

«Աշտարակիս ծայրը, մինակ՝
Իշխանիս հետ, պիտ ելլէի,
Առանց թագի և կրկնոցի:
Մինակ անոր հետ, իրաւ որ ախորժելի
Ու շատ անուշ պիտի ըլլար՝
Լանջորմին վրայ կրթնած արմուկ արմուկի՝
Զըզել որ մեր աչքն հեռուները կորսըւի.

«Տեսնել ամբողջ, կ'ըսէր Բլեմանս,
Փրովանսի զըւարթ թագաւորութիւնս՝
Նարընջենեաց այգիի մ՝ պէս դէմըս ծաղկած.
Եւ իր կապոյտ ծովը՝ փռուած մեղկօրէն
Իր բըլուրներուն ու դաշտերուն տակ,
Ու դրօշազարդ մեծ նաւակներն՝
Լիառագաստ դէպ իՖ պղեակը սլացող:

«Եւ կայծակէն հերձոտուած
Վանթուրը որ, պատկառելի,
Լեռներուն վրայ որ իր ներքև կըծկըտին,
Կը բարձրացնէ մինչև աստղերն իրեն գըլուխն ըսպիտակ,
Ինչպէս մեծ ու արևոր պետ մ՝ հովիւնհրու

Որ իր ցուպին կրթնած իր հօտը կը դիտէ,
Փեկոններուն մէջ ու վայրի շոճիներուն.

«Եւ Ռոնն ուր այնքան քաղաքներ
Շարան շարան մէկ ծայրէն միւսը կուզան
Ջուր խրմելու՝ խնդալով ու երգելով,
Ռոնն իր ափերուն մօտ այնքան խըրոխտ,
Եւ որ սակայն երբ Ալիսեոն կը հասնի,
Կը հաւանի գըլուխ ծըռել՝
Ողջունելու Տօմի տաճարը Տիրամօր:

«Եւ Տիւրանան, այդ այժը հրարշաւ,
Եւ անընտել ու որկրաժէտ,
Որ իր անցքին վրայ կը կրծէ արգուզիներն ու քատերն,
Այդ աղջիկն աշխոյժ
Որ իր սափորովը կուզայ հրբէն,
Եւ որ իր ջուրը կը հոսէ
Դէմը ելլող կտրիճներուն հետ խաղալով:»

Եւ ըսելով ասոնք, Գլեմանս,
Փրովանսի գո՞ղաը թագուհին,
Աթուէն ելաւ, ու կողովին մէջ
Գընաց իր լեցուն գոգնոցը պարպել:
Ազալայիս, թուխ աղջընակ,
Ու Վիոլան, որ երկուորեակն էր էնոր,
(Կը վարէին իրենց ծընողքն էսթուպլոնի կալուածը),

Ազալայիս, թուխ աղջընակ,
Ու Վիոլան որ երկուորեակն էր էնոր,
Լըտտենիներու Ազարակն ըստէպ կուզային մէկտեղ:
Սէրն, այդ զիւուկն ահաւոր,
Որ գորովոտ ու միամիտ հոգիներուն
Չար կատակներ ընել միայն կ'ախորժի,
Նոյն տղամարդուն համար երկուքին ալ սիրտն էր վառեր:

Ազալայիս վեր առաւ գլուխը և ըսաւ. «Ա՛ղջիկներ,
Քանի որ մենք ուրախութիւն կ'ընենք հիմայ,
Ենթագրինք թէ հս ալ եղեր եմ թագուհի,
Եւ թէ Մարսէյն իր նաւերով մեծառագաստ,
Ու Սիոթան որ անոր հետ կը խնդայ,

Եւ Սալոնն ու իր նուշերը,
Պոքերն և իր Մարգն, այս բոլորն ալ իմս են:

«Ազնւականն օրիորդներ ու գիւղացի աղջիկներ
Արլի, Պօի, Պարպանթանի,
Պիտ՝ ըսէի, թոչուններու պէս իմ պալատս թրուէք եկէք.
Կ'ուզեմ ընտրել եօթ ամենէն աղւորներն.
Ու կըշեռքին մէջ էնոնք պէտք է կշռեն
Սէրը խարերայ ու սէրն հրատոչոր...
Եկէք, եօթդ ալ, զըւարթ, ժողով կազմեցէք:

«Սիրտ կոտորող բան չէ տեսնել
Որ երբ երկու հոգի իրար կը սիրեն,
Իրենց միացումը խիստ շատ անգամ անհընար կ'ըլլայ.
Բայց ես ձեզի խօսք կուտամ, քս Աղալայիս թագուհի,
Որ պիտու թեանքս մէջ իմին,
Եթէ երբէք ջուխտ մը սիրող՝ անարդար
Ու զզուելի արգելքներով կաշկանդուին,

«Եօթ աղջրկանց դատարանին թող երթան
Եւ հոն գտնեն պիտի օրէնք մը բարի.
Ով որ ոսկւոյ կամ գոհարի փոխարէն
Յանձնէ պատուոյ իր պատմուճանն, ու ով որ
Անարգանք կամ դրժանք ընէ իր սիրուհւոյն,
Պիտի գտնէ եօթ պայլուհիներուն դատարանին մէջ
Օրէնք մ'անաւոր ու վըրէժ սիրոյ:

«Եւ երբոր նոյն աղջրկան դէմ
Երկու սիրող ելլեն, և կամ՝ ընդհակառակն՝
Երկու աղջիկ երբ նոյն տըղուն սիրահարուին,
Կ'ուզեմ՝ ժողովն որոշէ
Այն որ էն լաւ կը սիրէ և դարպաս կ'ընէ,
Եւ այն որ էն արժանին է սիրուելու:
Վերջապէս, իբրև ընկեր այդ աղւոր օրիորդներուն,

Կ'ուզեմ որ գան եօթ բանաստեղծ,
Ու ներգաշնակ բառերով՝
Որոնց մէջ պարն ազնիւ պիտի տարփողեն՝
Կ'ուզեմ որ ծառի կեղևներու վրայ
Կամ վայրենի որթետունկի տերևներու՝

Միրոյ օրէնքներն զըրեն, և ինչպէս մեզըը փեթակէն,
Այնպէս ալ իրենց աազերը հոսին:

«Ատենով, շուքին տակ շոճիներուն,
Այսպէս՝ Յանէթ տը Կանթելմ¹⁾
Կը խօսէր անշուշտ, երբ որ իր ճակատն աստեղաճաճանչ
Ռոմանէնին ու Փոքր Ալպեանց բըլուրներն
Կը լուսավառէր.
Այսպէս անշուշտ կը խօսէր և Տի կոմսուհին²⁾,
Երբ սարքած ունէր Ատեան մը սիրոյ»:

Բայց ահա սրուակ մը ձեռքը բռնած,
Ջատկի օրուան պէս գեղեցիկ՝ Միրէյօն,
Այդ միջոցին, սենեակին մէջ կիներուն,
Եկեր էր նորէն:
—Է՛յ, ալ ատեն է խըմելու,
Ըսաւ, խըմելն աշխատողին զըլարթութիւն կը բերէ.
Գործերնիդ պահ մը ձըգեցէք ու գաւաթնիդ երկնցուցէք:

Ու կիմահիւս սրուակէն
Տաքընող ցըքին գաւաթներուն մէջ
Ոսկի թելի պէս վազեց:
—Ես այս իքսիրը ձեռքովս ևմ պատրաստեր,
Ըսաւ Միրէյօ, քառսուն օր ամբողջ
Պատուհանին առջև պէտք է որ եփի,
Որպէս զի արեն անոր լեղութիւնը անուշընէ:

«Լերան երեք խոտ կայ անոր մէջ դըրած.
Ու խազմուզն որուն մէջը թաթխըւած կը մընան անոնք,
Միրոտ բացող հոտ մը կը պահէ անոնցմէ»:
—Բայց Միրէյօ, ինծի՛նայէ, ըսաւ յանկարծ էնոնցմէ մին,
Մենէ ամէն մէկն, եթէ օր մ՛ հասնի
Փարթամ կեանքի ու թագուհի եթէ ըլլայ,
Ըսաւ թէ ի՛նչ պիտի սիրէ ամենէն շատ:

¹⁾ Էսթեֆանէթ (կրճատմամբ՝ Յանէթ), Կանթելմներու ազնուատոհմ ընտանիքէն, 1340-ի մօտ, կը նախագահէր Ռոմանէնի Միրոյ Ատեանին:

²⁾ Տի կոմսուհին նշանաւոր «Թըուվերուհի» մըն է (աշուղուհի), ԺԲ դարուն մէջտեղ-անքն ապրած:

«Դուն ալ, Միրէյօ, ըսէ մեզ շուտով,
 Քու գաղափարդ ըսէ դուն ալ,
 —Ի՞նչ կ'ուզէք որ ըսեմ. ծնողքիս քով՝ երջանիկ,
 Ու գոհ մեր Գրօի ագարակին մէջ,
 Ուրիշ բանի աչք չունիմ,
 —Ա՛, ըսաւ մին աղջիկներէն,
 Ի՛րաւ է որ քուկին ուզածդ ոչ ոսկի է ոչ արծաթ:

«Բայց առաւօտ մը, կը յիշեմ, Միրէյօ,
 —Ներէ եթէ գաղտնիքը գուրս կը հանեմ,—
 Նրեքշարթի էր, կրկուաներ ժողոված հստուն կը դառնայի.
 Քրուա-Պլանշի մօտ հասնելուս,
 Կողիս վըրայ կըրհլով խուրճըս փայտի,
 Տերևներուն մէջ քեզ տեսայ որ կ'իտուէիր
 Բաւական աչքբայց մէկու մ'հետ մէկտեղ:

—Ո՞վ էր, ո՞վ էր, ո՞ւրտեղէն էր, պողացին
 Ամենքը մէկանց:—Մառերուն մէջէն,
 Շարունակեց Նօրատ, որոշ չէի տեսներ.
 Բայց եթէ աչքըս չէ խարուած,
 Ինձի այնպէս երեցաւ
 Որ սա կողով հիւսել գիտցող
 Վալապրեկցին էր որ Վինսեն կը կոչուի:

—Վայ անառակ, անառակ,
 Աղջիկներն ըսին քահքահ խնդալով.
 Կ'երևայ թէ սիրուն կողով մը կ'ուզէիր ունենալ,
 Ու կլլեցուցիր կողովագործին
 Թէ կ'ցանկայիր որ ինքն ըլլար քու սիրահարդ.
 Օ՛, ամենէն աղւոր աղջիկը մեր տեղին
 Իբրև սիրող այդ անկուտի Վինսենն ընտրէ...

Ու էնոր հետը կ'իյնային: Բայց իսկոյն,
 Եւ ամէն մէկուն երեսին վըրայ
 Շուրջանակի պտըտցնելով նայուածք մը շեղ,
 —Ա՛յ անիծած ապուշներ,
 Գոչեց Թավէն. Ռումեքօն ¹⁾

1) Ռումեքօն՝ Փրովանսցւոց աւանդութեանց մէջ՝ տեսակ մը
 հողեգէշ (vampire) է:

Ձեզի ամենքդ ալ ուշաթափ ընէ թող:
Եթէ Աստուած իսկ երկնաւոր ճամբէն անցնի,

«Այս յիմարներն ան ալ պիտի տանտինն առնին.
Այդ Վինսենին վրայ անհարկի կերպով այգպէս
Խնդան աղաթր բան կը կարծէք: Բայց գիտէք
Անոր մէջ ինչ կայ, որքան ալ խեղճ ըլլայ.
Մըտիկ ըրէք պատգամն. Աստուած
Իր խորանին առջև անգամ մը հրաշք գործեց.
Հաստատ գիտեմ. իմին օրովս եղած բան է:

«Հօվիւ մը կար.

Իր ամբողջ կեանքը՝ վայրենի՝ անցուցեր էր
Արածելով հօտը դաժան Լիւպրոնին մէջ.
Վերջապէս դէպ ի գերեզման զգալով հակիլն
Իր երկաթէ մարմնոյն, ուզեց՝ ինչ որ պարտքն էր՝
Սէնթ-Էօթէշի ճգնաւորին
Նոստովանիլ:

«Մինաւորիկ, Վալմասքին ¹⁾ մէջ կորսւած,
Իր առաջին Չատկէն ի վեր՝
Եկեղեցի կամ մատուռ ոտք չէր կոխած.
Ու մինչև իսկ իր աղօթքները մոռցեր էր.
Իր խրճիթէն
Ելաւ գընաց—ճգնարանը
Ու մինչև գետին զըլուխը ծրոնց մոնազին առջև:

—Ինչ է գործած մեղքդ, եղբայր,

Ըսաւ ճգնաւորն:

—Ահա ինչ է, պատասխանեց ծերունին.

Մէկ խաղտուտիկ մ' (որ բարեկամ թռչուն մըն է հովիւներուն)

Անգամ մ' իմ հօտիս մէջ կը թըռչրտէր.

Ձեռքըս կոտրէր, գայլախապով մը խեղճ թռչնիկն ըսպաննեցի:

—Եթէ ըրածը դիտմամբ չէ,

Այս մարդն ապուշ ըլլալու է,

Ըսաւ մտքէն ճգնաւորն, ու անմիջապէս

¹⁾ Վալմասքը Լիւպրոն լեռնաշղթային մէկ հովիտն է.
Վալմասք (Վաու մասքո) կը նշանակէ «կախարդներու հովիտ»:

Պատովանանքն ընդհատելով,
 Վերարկուդ, ըսաւ՝ դիտելով անոր գէմքն ուշագրութեամբ,
 Գնահ սա ձողէն կախէ, ինչու որ հիմայ
 Սուրբ արձակումը պիտի տամ քեզ, եղբայր:

Այն ձողը զոր՝ զայն փորձելու նպատակով՝
 Քահանան ցոյց կուտար անոր,
 Արեգակի ճաճանչ մըն էր որ շեղ կ'իյնար
 Մատուռին մէջ: Բարի ծերուկ հովիւն իսկոյն
 Հանեց վերարկուն
 Եւ, հաւատքով լեցուն, օդին մէջ նետեց...
 Ու վերարկուն մնաց հոն, ողորկ ճառագայթէն վար կախուած:

«—Աստուծոյ մարդ ես դուն, պոչեց ճգնաւորն,
 Եւ սուրբ հովիւին ծունկը նետուեցաւ
 Բոլոր սրտովը լալով:
 —Ես Խնչպէս կրնամ քեզ արձակում տալ:
 Ա՛խ, աչուընեբէս թող շուրջն անձրևէ,
 Երկընցուր ձեռքդ իմին վըրաս, վասընդի մեծ սուրբ մըն
 ես դուն,
 Եւ մեղաւոր մըն եմ ես:»

Ու վերջացուց իր պատմութիւնը թափէն:
 Ա՛խ խնդալէ դադրեր էին աղջիկներն:
 —Ասիկա ցոյց կուտայ, ըսաւ Լօր այն ատեն,
 Եւ հակառակը չեմ ըսեր,
 Թէ մարդս հագուատէն պէտք չէ որ դատենք,
 Եւ թէ ամէն տեսակ մազով լաւ անասուն կը գտնուի:
 Բայց, աղջիկներ, գանք ըսածիս: Խնչպէս հատիկ մը խաղողի,

«Մեր դեռատի տիրուհին
 (Աչքովըս տեսայ) կաս-կարմիր եղաւ,
 Երբ Վինսենին անուշ անունը քիչ առաջ տրուեցաւ:
 Ասոր տակ բան մ' ըլլալու է:
 Ըսէ նայինք, որքան տեսեց տերևքաղը:
 Կը մոռցուի ժամն երբ մէկ տեղ են երկու հոգի:
 Միրականի մը հետ մարդ միշտ պարապ ատեն կը գտնէ:

—Աշխատեցէք, խոզակներնիդ հաւաքեցէք,
 Բաւական չէ, ծաղրածուներ,
 Գատասխանեց Միրէյօ. դուք սուրբերն անգամ

Դրժուք պիտի զրկէիք:
 Օհ, ձեր բերանը գոցելու համար, խնչ որ,
 էրկան մը հետ կարըւելէն
 Նախընտրէի պիտի երթալ վանք մը քաշուիլ՝
 Երիտասարդ հասակիս մէջ:

— Թրա լա լա լա, Թրա լա լա,
 Երգեցին մէկ բերան բոլոր աղջիկներն:
 Չըսես, ըլլաս պիտի աղւոր Մակալին,
 Մակալին որ այն աստիճան կը զարշէր
 Սիրոյ անուշ հրճուանքէն,
 Որ նախընտրեց Արլ երթալ վանքը Սէն-Պլէզի
 Ինքզինքը սղջ ողջ Թաղել:

— Է, Նօր, դուն որ այնքան աղւոր
 Կ'երգես ու լսողն՝ երբոր ուզես՝ կը զմայլեցնես,
 Երգէ մեղի սա Մակալին,
 Մակալին որ սիրոյ ձեռքէն կը փախչէր
 Հազար խաղով,
 Մակալին որ բարունակի,
 Ճառագայթի ու Թռչունի կը փոխուէր,
 Բայց որ էն վերջն ինքն ալ սիրով վառեցաւ:

Ո՛վ Մակալի, ո՛վ պաշտելիս...

Ըսկըսաւ Նօր. և աշխատող
 Աղջիկներուն զըւարթութիւնն աճեցաւ.
 Եւ ինչպէս, երբ կը բզզայ
 Ճըպուռի մ'երգն ամառնային,
 Բոլոր միւսները խմբովին կը կրկնեն,
 Այնպէս բոլորը մէկ յանկերգը կ'երգէին:

Մ Ա Կ Ա Լ Ի

Ո՛վ Մակալի, ո՛վ պաշտելիս,
 Գլուխդ հանէ դուրս պատուհանէդ,
 Մտիկ ըրէ սա այգերգը՝
 Զութակներով և դափերով:

Վերը լեցուն է աստղերով.
 Մոզն ինկած է.
 Բայց զժգունին պիտի աստղերն
 Երբ քեզ տեսնեն:

—Այնքան քիչ հոգս է այգերգը
Որքան մրմունջը ծառերուն,
Բայց ես երթամ խարտեաշ ծովուն
Մէջ օձաձուկ պիտի ըլլամ:

—Ո՛վ Մակալի, եթէ դուն ձուկն
Ըլլաս ջուրին,
Ես ալ կ'երթամ ձկնորս կ'ըլլամ,
Քեզ կը բռնեմ:

—Օ՛, եթէ դուն ձկնորս ըլլաս
Եւ ուրկանները դաս նետես,
Ես թևաւոր թռչուն կ'ըլլամ
Ու դաշտերուն վրայ կը թռչիմ,

—Ո՛վ Մակալի, եթէ օդին
Թռչունն ըլլաս,
Ես ալ կ'երթամ որսորդ կ'ըլլամ
Ու քեզ կ'որսամ:

—Եթէ դուն դաս վարմըդ լարես
Կաքաններուն, կոցիկներուն,
Ես ծաղկած խոտ կ'ըլլամ ու լայն
Մարգերուն մէջ կը պահուըտիմ:

—Ո՛վ Մակալի, մարգրիտ-ծաղիկ
Եթէ ըլլաս,
Ես ալ վըճիտ ջուրը կ'ըլլամ,
Քեզ կ'ոռոգեմ:

—Եթէ դուն ջուրն ըլլաս վըճիտ,
Ես կ'երթամ մեծ ամպը կ'ըլլամ,
Ու այսպէս շուտ, շուտ կը մեկնիմ
Հեռուն, մինչև Ամերիկա:

—Ո՛վ Մակալի, եթէ հեռուն
Մեկնիլ ուզես,
Ես ծովու հով կ'ըլլամ ու քեզ
Կ'առնեմ կ'տանեմ:

—Եթէ դուն հոֆը ըլլաս ծովու,
 Ես ուրիշ կողմ մը կը փախչիմ,
 Արևուն վառ հուրքը կ'ըլլամ
 Որ սառոյցներն կը հալեցնէ:

—Ո՛վ Մակալի, արևու շողք
 Եթէ ըլլաս,
 Ես ալ հանանչ մողէս կ'ըլլամ,
 Քեզ կը խըմեմ:

—Եթէ ըլլաս սաղամանդրը
 Որ թաւուտին մէջ կը թաքչի,
 Կ'ըլլամ լուսինը լըրացած՝
 Կախարդներուն ճամբայ ցուցնող:

—Ո՛վ Մակալի, եթէ պայծառ
 Լուսին ըլլաս,
 Ես ալ աղւոր մըշուշ կ'ըլլամ,
 Քեզ կը պատեմ:

—Բայց զիս մըշուշն եթէ պատէ,
 Նորէն քու ձեռքըդ չեմ մընար.
 Կ'ըլլամ աղւոր վարդ կուսական,
 Ու մացառին մէջ կը բացուիմ:

—Ո՛վ Մակալի, եթէ դուն վարդ.
 Ըլլաս աղւոր,
 Ես թիթեռնիկ կ'երթամ կ'ըլլամ,
 Քեզ կը պագնեմ:

—Որքան վազես, զիս հալածես,
 Երբէք ինծի չես հասնիր դուն.
 Մեծ կաղնիի մը կեղևով
 Կը հագուիմ մութ անտառին մէջ:

—Ո՛վ Մակալի, եթէ դուն մեծ
 Կաղնի ըլլաս,
 Ես բաղեղի փունջ մը կ'ըլլամ,
 Քեզ կը գրկեմ:

—Եթէ դուն զիս ուզես զրկել,
 Լոկ ծեր կաղնին գիրկըդ կը մնայ.
 Ես մարապետ կ'ըլլամ ճերմակ՝
 Սէն-Պիլէզի մեծ վանատան մէջ:

—Ո՛վ Մակալի, դուն մարապետ
 Եթէ ըլլաս,
 Ես ալ կ'ըլլամ խոստովանհայր,
 Քեզ կ'իմանամ:

Այստեղ կիները սարսուցին,
 Շէկ խոզակները ձեռքերնուն թափեցան,
 Ու կ'պոռային. «Նճր, ըսէ շուտ, ըսէ մեզի
 Թէ մարապետ ըլլալէն ետքն ի՞նչ ըրաւ
 Խեղճ Մակալին, որ արդէն
 Կաղնի եղած էր և ծաղիկ,
 Լուսին, արև և ամպ ու խոտ, թռչուն ու ձուկ:

—Հիմայ երգին, յարեց Նօր,
 Մընացած մասն երգեմ պիտի.
 Այնտեղն էինք եկած, եթէ լաւ կը յիշեմ,
 Ուր էն կ'ըսէ թէ պիտի վանք երթայ փակուի,
 Ու հրատուչոր որսորդն էնոր կ'պատասխանէ
 Թէ ինքն ալ հոն պիտի երթայ մտնէ իբրև խոստովանհայր.
 Բայց տեսէք դեռ ի՞նչ նոր արգելք էն կը հանէ:

—Եթէ վանքին մէջ ստք կոխես,
 Մարապետները կը գտնես
 Որ չորս բոլորըս կը յածին,
 Զիս պատանքի մէջ կը տեսնես:

—Ո՛վ Մակալի, եթէ դուն խեղճ
 Մեռելն ըլլաս,
 Ես այն ատեն հողը կ'ըլլամ,
 Քեզ կուռնենամ:

—Հիմայ սկըսայ ես հաւատալ
 Որ կատակով չես խօսիր դուն.
 Աղւոր կտրիճ, քեզ յիշատակ՝
 Ա՛ն սա մատնիս ապակիէ:

—Ո՛վ Մահալի, կեննք կուտաս ինձ...

Բայց նայէ, քեզ
Երբոր տեսան, ասողերն ինչպէս
Տժգունեցան:

Նօր լըռեց. ո՛չ մէկը ձայն ձուն կը հանէր.

Ա՛յնպէս աղւոր կ'երգեր Նօր,
Որ գլխու հակամար միւսները իրեն
Կընկերանային.
Ինչպէս փունջեր կիպոխի
Որ կախ ու հըլու՝ մէկտեղ կը տարուին
Վազող ջուրին մէջ աղբիւրին:

—Ա՛խ, ինչ աղւոր օդ կ'ընէ դուրսն, աւելցուց Նօր՝
Աւարտելով. բայց արտունձներն
Արդէն իրենց գերանդիին
Կը լըւան խէժը ձկնոցին ջուրին մէջ.
Գանի մը խնձոր փրցուր, Միրէյօ,
Ամառնային խնձորներէն, ու կտոր մը թարմ պանիրի հետ՝
Լտտենիներուն տակ երթանք ուտենք:

ԵՐԳ ՉՈՐՐՈՐԴ

Թ Ե Կ Ն Ա Մ Ո Ւ Ն Ե Ր Ը

Մանուշակներու եղանակը.—Մարթիկի ձկնորսները.—Երեք թեկ-
նածունքի Միրէյօն ուզելու կուգան, Ալարի հովիւը, Վերան ձիա-
պահը, Ուրիաս ցլավարը.—Ալարի և իր հարուստ հօտերն ոչխա-
րի.—Պուզումը.—Նկարագրութիւն ձմեռնային արօտ մը փոխա-
դրուող մեծ հօտի մը որ Ալպեաններէն կ'իջնէ.—Տեսակցութիւն
Ալարիի և Միրէյօի.—Սէն-Բեմի դամբարանը.—Հովիւին ընծան,
քանդակուած փայտէ բաժակը.—Ալարի ճամբու կը դրուի.—Վե-
րան ձիապահը.—Քամարկի ճերմակ զամբիկները.—Վերան Մի-
րէյօն կ'ուզէ Ռամոն վարպետէն.—Ծերունւոյն ուրախութիւնը և
բարեացակամ պատասխանը, Միրէյօի մերժումը.—Ուրիաս, ցլա-
վուսպը.—Վայրի սև ցուլերը.—«Ճերբատ»-ը.—Ուրիաս և Միրէյօ
աղբիւրին մօտ.—Ցլավարը ճամբու կը դրուի:

Թող գայ ժամանակն ուր մանուշակներն

Մարգերուն մէջ թարմ
Փունջ փունջ կը փթթին, և ամոլները
Չեն պակսիր զանոնք երթալ շուք տեղուանք քաղելու համար.
Թող գայ ժամանակն ուր կը խաղաղէ

Ծոփն իր ծոցը խրոխտ
Եւ իր բոլոր ծիծերով յամբը կը շընչէ:

Ձեն պակսիր «փրամա»-ներն ու «սխալըանտա»-ներն ¹⁾
Որ Մարթիկէն՝ գեղախումբ՝
Կը մեկնին ու կերթան իրենց մեծ ուռկանով ձուկ բռնել,
Կ'երթան թևերով իրենց թիերուն
Անծուփ ծովուն մէջ տարտղնիլ:
Թող գայ ժամանակն ուր կիներուն մէջ
Աղջիկներու կ'երևայ տարմն ու կը ծաղկի:

Երբ հովուհիներ կամ կոմսուհիներ
Գեղեցկութեան անուն կ'շահին,
Թեկնածուները չեն պակսիր Բրօի մէջ ու դղեպաներուն.
Միայն Լատենեաց Ագարակին մէջ
Երեք հատ եկան, մին՝ զամբըկապահ,
Միւսը հովիւ երինջներու,
Երրորդն հօտաղ ոչխարներու, աղւոր տըղաք՝ երեքն ալ:

Նախ Ալարի հօտաղն եկաւ:
Կ'ըսեն թէ հազար բրդոտ անասուն ունէր պահելու
Ձըմեռն ի բուն Անթրըսէնի լըճին եզերքը կապուած՝
Լաւ աղալից «կրամէն»-ներուն ²⁾.
Կ'ըսեն թէ այն միջոցին ուր ցորենը
Իր հանգոյցները կը կազմէ,
Ձով բարձրութեանց վըրայ Ալպեանց
Ինքն իսկ զանոնք կը տանէր երբ արդէն Մայիսը կը դգացուի:

Կ'ըսեն նաև, ու կը հաւտամ,
Թէ սուրբ Մարկոսն երբ մօտենար, ինը խուզող,
Եւ հուժկու մարդիկ. երեք օր իր բոլորը կը խուզէին.
Ու դեռ չեմ յիշեր այն որ կը քաշէ:
Ծանր ու ճերմակ բոլորի գեղմէրն,
Եւ այն հովուիկն որ անդադար խուզողներուն
Կը բերէր գինւոյ ամանը զոր շուտ մը կը պարպէին:

Բայց յիտոյ, երբ ամառուան տաքը կ'անցնի
Ու մեծ սարերուն վըրայ ձիւնն արդէն

1) Տեսակ մը նաւակներ.—2) Միզատեսակ բոյս մը:

Կը պրտուտքի վայրերուն մէջ լեռնական,
Տեսնելու էր իջնելն հարուստ այդ հօտին՝
Տոֆինեան բարձր հովիտներէն՝
Ճարակելու համար Գրօի անսահման
Դաշտին մէջ խնոր ձրմբան:

Տեսնելու էր երկարաձիգ տարածուիլն այդ խուժանին՝
Ճամբուն մէջ քարուտ:
Գունդին ճակատը գառնուկներն հապըշտապ
Կ'ոտոտստեն զուարթ խուճերով,
Գառնարածէն առաջնորդուած:
Ջանգալակիր էշերն, արու և մատակ,
Եւ մարուկներն կուզային խնուն ի խուռն անոնց ետեւէն:

Թամբին վրայ հեծած,
Իշապանն անոնց կը հսկէ: Անոնք են որ կեմահիւս
Սակառներն մէջ համետնոն վրայ կը կըրեն
Ուտելիքներն ու խըմելիքն ու ձորձերն
Եւ մորթազերձ արջաւին
Մորթը տակաւին արիւնաշաղախ,
Ու գառնուկն յոգնած:

Յետոյ կուզային՝ մէկ զըծի վըրայ,
Գնդապետներ փաղանդին,
Իրենց վեր դարձած եղջիւրներովը,
Ջանգալներնին ճօճելով, ծոռն նայուածքով,
Հինգ խրոխտ նոխազներ՝ սպառնաղին զլխով.
Ի իրենց ետեւէն մայրերը կուզան և խենթ ալոջներն
Ու փոքր ուլերը ճերմակ:

Այժարածը կը հրամայէ
Այդ շատակեր ու թափառկոտ հօրանին:
Ահա արունները մաքիներուն, խոյերն առաջնորդ,
Որոնց դունչերը կը ցցուին օդին մէջ,
Ճամբան ի վար կ'երեւան.
Հը ճանչցըւին անոնք իրենց կոտորներովը խոշոր՝
Ականջին շուրջ երեք անգամ գալարուած:

Եւ կողերնին ու կունակնին փնջիկներով զարդարուած են,
Գատուացոյց նըշան՝

Թէ իրենք են մեծաւորները հօտին:
 Խուճրին գըլնիւր կը քալէ
 Պետն հօտաղներուն, իր վերարկուով
 Ուսերը ծածկած:
 Բայց ետէն կուգայ ստուար մասը բանակին:

Ու փոշիի ամպի մը մէջ,
 Յառաջագնաց և ըշտապոտ,
 Մայր-մաքիները կը վազեն,
 Պատասխանելով իրենց ձագերուն մայիւնին՝ երկայն
 Մայիւններով. և ծոծրակնին շքուած կարմիր ծոպերով՝
 Արևափայլ փոշիի պէս
 Կանցնին յամրաքայլ բրդոտ ոչխարներն ու հերուենեակներն:

Ու, մերթ ընդ մերթ, հովիւներուն օգնականներն որ
 շուներուն

«Յառակ» կը պոռան.
 Եւ ձիւթանիշ կողերով մեծ խաժամուժը,
 Չափահասներն, երկածիւններն,
 Կրկնատամներն, գառնազուրկներն,
 Եւ արգասաւոր երկուորաբներն,
 Որ դժուարաւ կը քաշեն ծանրը փորերնին:

Ճնցոտաւոր ջոկատ, ամուլ մաքիներն,
 Ու ծեր խոյերն որ յաղթըւած են սիրոյ
 Պայքարներուն մէջ,
 Ակռապլիկներուն ու կաղերուն հետ,
 Յետասպահ գննողը կը կազմեն,
 Խոյեր ուժասպառ, տըխուր բեկորներ,
 Որ եղջիւրնին ու պատիւնին միանգամայն են կորուսեր:

Եւ այս բոլորն, այժ ու ոչխար,
 Ինչքան որ կար ճամբուն մէջ,
 Ալարիինն էր, բոլորն ալ, ծեր ու մատղաշ, աղւոր ու տգեղ...
 Եւ իր առջևէն կրբոր կ'անցնէին,
 Երբ կ'անցնէին հարիւրներով,
 Նայելով քէՔը կուգար...
 Մահանի պէս կը կըրէր բիր մը շքեղ:

Ու պարտէզի մեծ շուներով իր ճերմակ
 Որ կուգային արօտներուն մէջ իր հետ,

Ծունկերն մորթէ հեակերուն մէջ կոճկըւած,
 Ու դէմքը պայծառ, ճակատն իմաստուն,
 Կարծես Դաւիթ թագաւորն էր դեղեցիկ
 Երբ, պատահի, իրիկուան դէմ, պապենական աղբիւրը
 Կը տանէր իր հօտերը ջնր խմցնելու:

— «Ահա Միւրէյօն որ կ'երթայ կուգայ
 Լտտենիներու Ագ'րակին աւջև,
 Ըսաւ հովիւն... Աստուած իմ, ճիշտ են ըսեր ինձ.
 Ո՛չ դաշտերու մէջ, ո՛չ լեռան վերայ,
 Ո՛չ պատկերի մէջ, ո՛չ իրաւցընէ,
 Դեռ մէկը չեմ տեսած էսոր մէջքին հասնող՝
 Գեղեցկութեամբ, ձեերով ու շընորհով:»

Միմիայն գէնի տեսնելու համար,
 Իր հօտերէն հեռացեր էր Ալարի:
 Սակայն երբ էնոր դիմացը եկաւ,
 — Կրնաս, ըսաւ դողդողացող ձայնով մը,
 Ճամբայ մը ցոյց տալ ինձի՝
 Անցնելու համար սա բըլուրներէն.
 Ապա թէ ոչ, աղջիկ, վախնամ պիտի չկրնամ ելքը գտնել:

— «Շիտակ ճամբան բռնելու է,
 Տես, պատասխանեց դաշտերու աղջիկն.
 Յետոյ կը մտնես Փերօ-Մալօի անապատին մէջ,
 Ու կը քալես մանուածապատ հովիտէն,
 Մինչև աչքիդ կամարակապ մ' երևայ
 Ու գերեզման մը որուն վրայ կը կանգնին,
 Բարձր, օդին մէջ, երկու քարէ զօրապետ ¹⁾:

«Հին» ըսուածներն են ատոնք»:

— «Շընորհակալ եմ, ըսաւ տըղամարդն. իմ նիշըս կըրող

¹⁾ Կամարակապ (portique) մը, ու գերեզման մը որուն վրայ կը կանգնին երկու վիմաքանդակ զօրապետ:— Սէն-Ռէմիէն կէս ժամ հեռու, Փոքր-Ալպեանց ստորոտը՝ քովէ քով կը ցցուին երկու հռոմէական գեղեցիկ յիշատակարաններ: Մին յաղթական կամար մըն է, միւրը հոյակապ շիրիմ մը եռալարկ, ճոխ հարթաքանդակներով զարդարուած, իր վերև ունենալով շնորհալի զանգակատուն մը, տասը կորնթական սիւներու վրայ յեցած, որոնց մէջէն երկու արձաններ կերևան կանգուն: Վերջին մնացորդներն են Գլանտին, մարսիլիական գաղթականութեան դոր բարբարոսները բնաջինջ ըրին:

Հաղար հատ ոչխար՝ վաղը՝ Քրօի մէջ
 Լիռը պիտ ելլեն.
 Ու ես առջևէն կերթամ այդ վաշտին՝
 Որ դաշտերուն մէջ ցոյց տամ
 Արօտավայրն և օթեանն ու ճամբան:

«Եւ բոլորն ալ ազնիւ ցեղէ են. և իմին հովուներս՝
 Ինչ ատեն ալ որ կարգըւիմ՝
 Պիտի լըսէ օրն ի բուն երգը սոխակին.
 Եւ եթէ բաղդն ունենայի որ դուն, աղւոր Միրէյօ,
 Իմ կինս ըլլալ հաւանէիր,
 Պիտի նըւէր ընէի քեզ ոչ թէ զարդեր ոսկեղէն,
 Այլ տօսախէ նոփ-նոր անօթ մ՝ որ քեզ համար եմ շիներ»

Ու յանկարձ խօսքը կտրելով,
 Իր ներքնակէն՝ մասունքի պէս դուրս կը հանէ բաժակ մը
 Թարմ տօսախով յօրինուած,
 Որովհետեւ իր պարապոյ ժամերուն՝
 Քարի մը վըրայ նըստած՝ կը սիրէր այդպէս բաներով
 Զըւարճանալ, ու դանակով մը միայն
 Զքնաղ գործեր կը շինէր

Ու քըմայքոտ ձեռքով մը
 Կը քանդակէր շաշուկներ
 Գիշերանց իր հօտն առաջնորդելու համար՝ դաշտերէն.
 Եւ մանեակին վըրայ անոնց զանգակներուն
 Ի անոնց իրբե լեզուակ դըրուած ոսկորին՝ վրայ ըսպիտակ՝
 Կը փորէր ու նրբաքանդակ կը գըծագրէր
 Ծաղիկ, թռչուն, ինչ որ կ'ուզէր:

Բայց այդ անօթը զոր բերաւ,
 Ապահով եմ որ չըպիտի հաւտայիք
 Թէ հովիւին դանակը հոն դըպած ըլլար.
 Ծաղկափըթիթ կիստ մ՝ անոր շուրջ
 Կը ծաւալէր,
 Եւ վարդերուն մէջ իր մեղկ՝
 Երկու այծեամ կ'արածուէին՝ ձեացնելով անկղերն անոր:

Քիչ մը վարօք, կը տեսնըւէր երեք աղջիկ,
 Որ անշուշտ երեք հրաշալիք էին...

Մօտը, խաշնարած մը կը քընանար ծառի մը ներքև.
 Եւ աղջիկներն անառակ
 Կամացուկ մ' անոր կը մօտենային
 Ու բերնին վրայ կը դընէին ողկուղիկ մը խազողի
 Զոր կողոփուն մէջ ունէին:

Եւ պատանին որ կը քնանար,
 Կ'արթննար՝ ժպտուն.
 Ի աղջիկներէն մին յուզուած կերևար...
 Արմատին գոյնն եթէ չըլլար,
 Պիտի կարծէիք թէ այդ գործին մէջ
 Դէմքերն ողջ էին.
 Նորի հոս ունէր. դեռ ինքն իսկ անով ոչինչ էր խըմած:

— «Ի՞նչ, ըսաւ Միրէյօ,
 Քու հարըստութիւնդ աչք կը շլացնէ».
 Եւ կը դնէր զայն: Ու յետոյ մէկանց՝
 — «Իմին սիրականս աւելին ունի,
 Իր սէրը, հովիւ: Ու երբ աչքիս մէջ խորունկ կը նայի,
 Աչուըններըս վար առնել կը ստիպուիմ
 Կամ կը զգամ մէջս երջանկութեան մը վազկն որ զիս կը
 թուլցնէ:»

Եւ ոգիի մը պէս աղջիկն անհետացաւ...
 Ալարի հովիւն անօթը դըրաւ
 Իր ներքնակին տակ, ու մութուն՝ յամրաքայլ՝
 Ելաւ մեկնեցաւ ամարանոցէն,
 Միտքը վրդոված՝
 Խորհելով որ այդքան աղւոր աղջիկ մ' իրմէ ուրիշին
 Այդ աստիճան սէր էր տըւեր:

Լստենիներու նոյն Ագ'րակին մէջ՝
 Եկաւ նաև զամբըկապան մը, Վերան:
 Այս Վերանը այնտեղ եկաւ Սամպուէն ¹⁾:
 Սամպուի մեծ մարգերուն մէջ՝
 Ուր շքապրիտէլս-ը կը ծաղկի,
 Հարիւր ճերմակ զամբիկ ունէր՝
 Հրամարգերու բարձր եղէգնէրը ծայրատող:

1) Սամպու, Արլի մէկ աւանը, Քամարկ կղզիին մէջ:

Հարիւր զամբիկ ըսպիտակ...

Ճահճարոյսի պէս՝ բաշերնին վէտվէտուն,
Յորդախիտ ու երբէք մկրատ չըտեսած,
Իրենց կըրակոտ սըլացքներուն մէջ՝
Երբ ապերասան՝ յետոյ՝ կ'մեկնէին,
Պարիկի մը դօտիին պէս՝
Ան վըզերնուն վրայ կ'ծածանէր երկնքին մէջ:

Մարդկային անգղ, ամօթ քեզի.

Տեսնուած չէ որ զամբիկները Քամարկի՝ ¹⁾
Հըպատակունին իրենց կողերը պատուող
Սուր խըթանին
Եւ կամ զիրենք շոյող ձեռքին:
Նհնգութիւնով ծամակապուած՝ աքսորուելին տեսեր եմ
Հեռու աղալից իրենց մարգերէն:

Եւ օր մը, խեղ ոստմամբ մ'արագ
Իրենց վըրայ հեծնողը վար կը նետեն,
Մէկ արշաւով կը կտրեն քսան փարսախ ջրամարգ,
Քըթերնին հովուն,
Ու տասը տարուան գերութենէ ետք՝
Դարձած իրենց ծընընդավայրը՝ Վաքարէս ²⁾,
Մովուն աղի և ազատ շունչը կը ծըծեն:

Վասըն զի այդ վայրի ցեղին

Տարրը ծոփն է.
Պոսիդոնի կառքէն անշուշտ խոյս տըլած,
Դեռ փրփուրով ներկուած է ան.
Եւ երբ կը փըչէ ծոփն ու կը մութնայ,
Երբ կը կոտորին պարանները նաւերուն,
Յովատակները Քամարկի կը վըրընջեն հաճոյքէ,

¹⁾ Քամարկը մեծածաւալ տեթա մըն է Ռոնին երկճղումէն կազմուած: Այդ կղզին Արլէն մինչև ծովը կը տարածուի: Իր հոր ըրիզոններուն անհունութիւնը, իր միահարթ դաշտերուն վեհաշուք լուծիւնը, իր տարօրինակ բուսականութիւնը, իր «միրափ»-ը, իր ձկնոցները, իր մտղուկի տարմբը, իր վայրի ձիերու և եղներու մեծ հօտերը զարմանք կը պատճառեն ուղեւորին և Հարաւային Ամերիկայի «փամփաս»-ները կը յիշեցնեն:

²⁾ Վաքարէս, Քամարկ կղզիին մէջ, ընդարձակ ամբողջութիւն մըն է ջրամարգերու, աղի ձկնոցներու և լճակներու:

Ու մտրակի թելերու պէս կը շաչեցնեն
 Ձրգձրգուող պոչն իրենց երկայն,
 Եւ կը քերեն հողն ու իրենց մըսին մէջ
 Երեքժանւոյն կը դգան մտնելն անեղասաստ աստուածին
 Որ իրարանցման մը մէջ սոսկալի
 Փոթորիկն ու ջրհեղեղը կը շարժէ
 Եւ հիմն ի վեր տակնուվըրայ կ'ընէ վիհերը ծովուն:

Այդ Վերանը կ'պահէր զանոնք արօտին մէջ,
 Օր մը որ Քրօի շրջանը կ'ընէր,
 Մինչև մօտը Միրէյօի եկաւ՝ կ'ըսեն.
 Ձի Քամարկի մէջ և մինչև հոն հեռուն,
 Մինչև այն լայն բերանն ուր Ռոնը կը թափի,
 Կըսէին թէ էն աղւոր էր
 Եւ երկար ատեն դեռ պիտի ըսեն:

Եկաւ խըրոխտ, իր Արլաձև
 Երկայն դեղին թիկնոցակով
 Վերարկուի պէս ուսն ի վար նետուած,
 Գօտիովը խպտուտիկ
 Ինչպէս կոնակը մողէսին,
 Ու գլխարկովը մոմազօծ կըտաւէ
 Ուր կը ցուանար շողքն արեգակին:

Եւ երբ վարպետին դիմացը ելաւ,
 —«Բարի լոյս ձեզ, տուներնիդ շէն մընայ միշտ,
 Քամարկեան Ռոնին եզրաբնակներէն մին եմ ես, ըսաւ.
 Թոռն եմ Փիէր ձիապահին.
 Գիտնալու էք դուք արդէն,
 Վասըն զի պապս քըսան տարի ամենաքիչն՝ իր ձիերով
 Կոխած է հողը ձերին:

«Մեզ պաշարող ճահիճին մէջ
 Մեծարոյ պապս ունէր երեք երկոտասնեակ երիվար...
 Մտքերնիդ է. բայց ճի, եթէ տեսնէիք
 Թէ այդ խըմորն ինչ ճոխ կերպով է այժմ աճած...
 Մանգաղները պէտք է որ շատ խոտ կըտրեն.
 Այժմ ունինք ե՛թէ երկոտասնեակ ու երեք զոյգ:»
 —«Երանի՛ թէ, պատասխանեց ծերունին,

«Դեռ շատ ատեն անոնց աճիլը տեսնես
 Եւ զանոնք ձեռքովդ արօտը տանիս.

Ճանչցած եմ քու պապդ, ու երկարատև
 Եղաւ անոր հետ բարեկամութիւն:
 Բայց վերջ ի վերջոյ երբ տարիքը մեզ կը սառեցընէ,
 Մեր կանթեղին լոյսին տակ
 Հանգիստ կը մընանք, բարեկամներուն մնաս բարով կըսենք:

—«Բայց չըլլամընցաւ, ըսաւ պատանին,
 Ու դեռ ձենէ ուզելիքըս չէք գիտեր.
 Շատ անգամներ, Սամպուի մէջ, երբ որ Գրօէն մարդիկ կուգան
 Սայլերով յարդ տանելու,
 Մինչդեռ կ'օգնենք իրենց բռնին
 Ձրանները սեղմելու,
 Կը պատահի որ կը խօսինք աղջիկներուն վրայ Գրօի:

«Ու ձեր Միրէյօն ինձ նըկարադրած են իմ ճաշակիս
 Այնքան յարմար, որ եթէ դուք ալ հաւանիք,
 Վերանը ձեր փեսան կ'ըլլայ...»
 —«Վերան.., թւր էր՝ ըսածդ ըլլանք,
 Գոչեց Ռամոն, որովհետև բարեկամիս՝
 Պապուդ փիէր ձիապահին
 Ծաղկած շառաւիղն ինձ պատիւ միայն կարող է բերել»:

Եւ ինչպէս մարդ մ'որ Աստուծոյ փառք կուտայ,
 Երկու ձեռքը երկինքն ի վեր բարձրացուց
 Ու գոչեց.
 —«Երանի՛ թէ մեր աղջիկն ալ քեզ հաւնի.
 (Մեր մէկ հատիկ զաւանկն է, լոյսն է աչքերնուս).
 Իբր օփտի երախայրիք՝
 Վըրադ իջնայ անմահութիւնն ու օրհնութիւնը սուրբերուն»:

Եւ կը կանչէ անմիջապէս իր աղջիկն
 Ու կը յայտնէ խնդիրն էնոր:
 Յանկարծ դժգունած, նայուածքը շմոր,
 Վախէն դողդոջուն,
 —«Բայց քու սուրբ խելքդ, ըսաւ, հայր,
 Ո՞ւր է գացեր,
 Որ կուգես այսքան դեռատի հեռացընել զիս քենէ:

«Դուն ինձ ըսած էիր թէ պէտք է կարգուիին
 Հշտապով կըլլայ,

Պէտք է ճանչնալ մարդն ու անկից ճանչըցը-իլ...

Եւ ճանչնալը դեռ ի՞նչ է...»:

Ու իր դէմքին մէջդին մէջ քննողը մըտածում մը յանկարծ
Պայծառ երկցաւ:

Այսպէս երբ առտուն՝ անձրև է եկած,

Ծաղիկները կը տեսնուին ընկղմած

Պղտոր շուրին տակ:

Միրէյօի մայրն իրաւունք տըւաւ էնոր ըսածին,

Եւ ձիապահը, ծպտելով,

—«Ռամոն վարպետ, ըսաւ, ես ետ կը կենամ.

Որովհետև ձիապահ մը Քամարկցի,

Գիտցած եղէք, լաւ կը ճանչնայ խայթըւածքը մօզուկին:

Նոյն ամառուն մէջ՝ Սովածի ¹⁾ արօտներէն՝

Ուրիասը եղնավար

Ագարակն եկաւ, Միրէյօն տեսնել:

Սև ու չար են, համբաւաւոր,

Սովածի եղներն...

Հըրատոչոր, արևուն տակ ու եղեամին,

Հեղեղահոս անձրևներուն բաղխումին տակ:

Հոն, մինակ իր կովերուն հետ,

Ամբողջ տարին կ'արծէր զանոնք Ուրիաս,

Ծընած՝ հօտին մէջ, եղներն հետ մեծցած,

Կազմըւածքը ունէր եզի,

Սևութիւնն ու անջը վայրի,

Ժանտ կերպարանքն ու կարծր հոգին:

Ձեռքը ջալոտ մ' ու հագուստը գետին նետած,

Ո՛րքան անգամ, դաժան քեցող,

Հորթերը իրենց մօրն ըստինքներէն

Քաշեր զատեր էր

Ու զայրացած մօրը վըրայ

Խուրձ մը բիր կոտրեր,

¹⁾ Սոված, ընդարձակ ամայի երկրամաս մը, որ փոքր Քամարկ ալ կը կոչուի. Արևելքէն իր սահմանը կը գծէ փոքր Ռոնը, որ զայն կը բաժնէ մեծ Քամարկէն, հարաւէն՝ Միջերկրականը, Արևմուտքէն և Հիւսիսէն՝ մեռած Ռոնը և էկ-Մորթի ջրանցքը: Վայրենի սև ցուլերուն գլխաւոր բնակավայրն է:

Մինչև որ ան՝ հարուածներու փոթորիկէն՝
Փախչէր ոռնալով, մերթ ետ նայելով՝ շոճերուն մէջէն:

Ո՛րքան երինջներ ու զըւարակներ
«Ֆերրատ»-ներուն ¹⁾ մէջ Քամարկեան,
Եղջիւրներնէն բոներ գետին էր նետեր.
Եւ ատկից էր որ յօնքերուն մէջտեղը ճեղք մ'էր մընացեր՝
Ինչպէս կայծակն որ ամպերը կը պատռէ.
Եւ անջրդէի մատիտեղներն ու օշնաններն
Ներկուեր էին՝ ժամանակաւ՝ իր յորդահոս արիւնէն:

Աղւոր օր մ'էր մեծ «Ֆերրատ»-ի:
Հաւաքելու համար եղներն,
Էկ-Մորթը և Աւարունը, Ֆարամանն ու Լի Սանթօն
Ղրկեր էին դէպի հողերը խոպան
Հարիւր հատն իրենց ամենէն ամուր ձիաւորներէն:
Բայց որոշուած տեղն
Ուր ժողովուրդ մը խելացնոր կը լեցընէ կրկէսը լայն,

Ընդոստ արթնցած՝ աղաղաշտին մէջ,
Ու հալածուած սուր երեքժանիէն
Որով զիրենք արշաւնուն մէջ կը խըթէ
Նզողն աշխոյժ, եկեր էին երինջները և ցուլերն՝
Վազբով մը խենթ, մըւրնչիւնով մը հովու,
Տերեփուկներն ու տրիփասները ճզմելով,
Եկեր էին՝ երեք հարիւր՝ նըշանակուած տեղն հաւաքուիլ:

Եղջերաւոր ամբոխը
Հանգ կառնէ, համր ու զըւարած,
Բայց խըթանի հարուածներով,
Նրեք հեղ ալ զայն կը ստիպեն ծայրէ ծայր
Կտրել շրօանակն ամփիթատրոնին,
Ինչպէս շունը կըզաքիսին ետեէն,
Ինչպէս Լիւարոնի արծիւն ետեէն հողմավարներուն:

Ձըհաւտալոր բան: Կ'իջնէ Ուրիաս իր սամբիկէն վար,
Սովորութեան հակառակ:

1) «Ֆերրատ»-ը հովուական մեծ արարողութիւն մըն է, զոր
կը տօնեն Արլի մէջ, և որու միջոցին որոշ տեղ մը կը հաւաքեն
բոլոր դեռատի եղները և անոնց վրայ հրաշէկ երկաթով իրենց
տիրոջ նշանագիրը կը դրոշմեն:

Դիզուած՝ մուտքին մօտ կրկէսին,
 Ծղներն յանկարծ անեղաբար կը շարժին,
 Ու կրկէսին մէջ արագ կը սուրան
 Հինգ ընջուղներ որոնց աչքերը կը վառին
 Եւ որ երկինքն իրենց շքեղ գըլուխներովը կը ճեղքեն:

Ինչպէս հով մը, կը սըլանայ Ուրիաս.
 Ինչպէս հով մը որ ամպերը կը հալածէ,
 Կը հետապնդի անոնց ետևէն, կը խըթէ զանոնք,
 Մերթ անոնցմէ առաջ կ'անցնի վազքին մէջ,
 Ու մերթ նիզակոյն անոնց կը զարնէ,
 Մերթ կը պարէ անոնց առջև,
 Ու մերթ զանոնք կուսիի ուժեղ հարուածով մը կը սանձէ:

Ա՛, մատ կը զարնէ ժողովուրդն ամբողջ.
 Ուրիաս, ճեպ-ճերմակ եղած ոլիմպական փողիով,
 Վազքին մէջ հոսակ ապա կ'ըռնէ անոնցմէ մին եղջիւրներէն,
 Եւ գլուխ ու ցոռկ, հւժ ուժի դէմ:
 Կ'ուղէ սև հրէշն իր վեր դարձած եղջիւրները ազատել,
 Եւ գաւազը կը գալարէ,
 Ու մոլեգին կը բառաչէ, արիւն ու մուխ կը փըչէ:

Զուր մոլեգնութիւն, ունայն սստումներ:
 Անդէորդը, հարուածով մը խորամանկ,
 Անասունին զլուխն անեղի կը կըթընցնէ իր ուսին,
 Անոր վիզը պրկելով.
 Եւ ուժգնապէս, դէպ ի միւս կողմ
 Հըրելով զայն,
 Պատնէշի մ'պէս՝ մարդն ու ցուլը թաւալագորդ գետին կ'իյնան:

Մոռնինները կը դողան
 Այն խելայեղ աղաղակէն զոր ամենքը կ'արձակին՝
 «Ապրի, ապրի Ուրիասը»: Ու հինգ թիկնեղ կտրիճներ
 Ցուլը կը բռնեն, դրոշմելու համար
 Անոր վրայ նըշանն իր յաղթանակին.
 Ինքն իսկ Ուրիաս երկաթը կ'առնէ
 Ու կ'խարանէ տաք երկաթով գաւակն անոր:

Խումբ մը ձի հեծած Արլի աղջիկներ,
 Կուրծքերնին թո՛ւնդ ելած սաստիկ յուզմունքէ,
 Իրենց ճերմակ հեգնաներուն քսուասլացքէն կարմըրած,

Կուգան բերել անոր եղջիւր մը խոշոր՝
Մինչև բերան գինով լեցուն. ու դաշտին մէջ,
Տեսէք, յորձանքը վերլստին կ'ըզգիանայ.
Խուճը մը ձիաւոր երիտասարդներ, կը սուրան. հրավառ,
էնոնց ետեէն:

Ուրիաս եղներն գետին զարնելու միակ կը մտածէ.
Տակաւին չորս հատ կը մընար.
Բայց ինչպէս արտունձն, որ խար կը կտրէ,
Այնքան շատ եռանդ ցոյց կուտայ որքան գործը շատ ըլլայ,
Պայքարին կանթըր ձիգերուն
Հետըզհետէ աւելի պինդ կը տոկար,
Ու չորսին ալ մէջքը կոտրեց:

Սէգ եղջիւրներով, ըսպիտակախայտ,
Անոնց վերջինը դալարիքը կը խուզէր:
— Հերիք, Ուրիաս, գոչեցին բոլոր
Ծեր կովարածներն: Զուր շունչ հատցուցին:
Ըսպիտակախայտ ցուլին վրայ արդէն ան կը խոյանար,
Երեքժամին կըթընցուցած իր ազդերին,
Քրտնաթաթախ ու կուրծքը մերկ:

Զնթ... երբ ցըռուկին հարուածն իջեցուց,
Երեքժամին կըտոր կըտոր փշրեցաւ.
Վայրագ վէրքէն՝ ցուլը դարձաւ դիւահար.
Մէկ ոստումով եզնավարը եղջիւրներէն զայն բռնեց,
Ու միասին կը սըլանան, ու դաշտին
Օշնանները կ'աւրըշտըկեն միասին:
Ձիով, իրենց խթաններուն երկայն բունին կըթընած,

Արլի մ'էկ-Մորթի կովարածները
Կը դիտէին կըռին հըզօր:
Երկուքն ալ կատղած՝ յաղթելու տենչով,
Մարդը սանձելով եզը բառաչող,
Եզն իր հետ մարդը քաշելով տանելով,
Ու փրփրալից թանձրը լեզուով մը՝ վազքին մէջ՝
Լիզելով ցուկն իր արիւնոտ:

Տէր Աստուած... եզն ահա կ'յաղթէ:
Ճղճիմ փոցղի պէս մարդն անոր ոտքերուն տակ գլորեցաւ՝
Իր խոյանքէն մղուելով...

—«Մեռած ձևացիր, մեռած ձևացիր»:
 Եզն իր պողպերով զանիկա գետնէն վեր կը վերցընէ,
 Եւ իր դաժան գլուխն՝ օդին մէջ
 Եօթը կանգուն բարձրութեամբ վեր կը նետէ զայն:

Մոռնիները կը դողան
 Այն խելայեղ աղաղակէն զոր ամենքը կ'արձակեն...
 Խեղճը հեռուն երեսի վրայ կ'երթայ կ'իյնայ ջախջախուած:
 Անկից ի վեր էր որ իր դէմքն այլանդակող
 Ըսպին կը կըրէր:
 —Իր զամբիկին վըրայ հեծած, եկաւ ան,
 Նիզակը ձեռքը, Միրէյօի մօտ:

Դեռատի կոյսն այդ առտու
 Մինակ գացեր էր աղբիւրը.
 Սօթած թևերն ու փէշերը,
 Ձիագիողն ողորկիչ
 Բամոցները կը մաքրէր:
 Սուրբ Աստուած, ինչ գեղեցիկ էր,
 Գայծառ ջուրին մէջ տոտիկները ցայելէն:

—«Աղւոր աղջիկ, բարև, ըսաւ Ուրիաս.
 Բամոցները կը ցօղունես.
 Եթէ թոյլ տաս, այս աղբիւրին մէջ մաքուր
 ձերմակ ձիուս պիտի քիչ մը ջուր խմցընեմ»:
 —«Հուր չի պակտիւր այստեղ, ըսաւ էնիկա.
 Սահանքը տար ձիդ,
 Ուզածին չափ թող խըմէ»:

—«Աղւոր աղջիկ, ըսաւ տղամարդը վայրենի,
 Իբր ամուսին կամ ուղևոր՝ օր մ'եթէ գաս Սիլվարէալ ¹⁾,
 Ուր ծովուն ձայնը կը լսուի,
 Աղւոր աղջիկ, պիտի չնեղուիս.
 Վասն զի սև կողմն այնտեղ
 Կը պըտըտի, ազատ, դաժան, ու զայն երբէք չեն կըթեր-
 Կիներն հոն շատ ատեն ունին ըզբօսնելու»:

—«Այ տըղամարդ, այդ երկրին մէջ եզներու,
 Աղջիկները ձանձրութենէ կը մեռնին»:

¹⁾ Սիլվարէալ, անտառ հովանոցաձև շոճիներու, կը գտնուի փոքր քամարկին մէջ:

—«Աղւոր աղջիկ, երկու հոգւով՝ կարելի չէ ձանձրանալ»:
 —Ա՛յ տըղամարդ, այդ հեռաւոր տեղերնուն մէջ մոլորողը
 Կ'ըսեն թէ լեղի ջուր մը կը խըմէ
 Եւ արեն անոր երեսը կ'այրէ»:
 —Աղւոր աղջիկ, կրնաս շուք տեղ շոճիներուն տակ կենալ»:

—«Ա՛յ տըղամարդ, կ'ըսեն թէ այդ շոճերն ի վեր
 Կը բարձրանան կանանչ օձի գալարներ»:

—«Աղւոր աղջիկ, փիւնակաթեն ու ճայն ունինք,
 Որ պարզելով իրենց լօղիկը վարդազոյն,
 Ռոնի ափին՝ կ'որսան զանոնք»:

—«Ա՛յ տըղամարդ, մըախկ ըրէ,—խօսքըդ կարեմ—
 Այդ քու շոճիներդ շատ հեռու են իմ լտտենիներէս»:

—«Աղւոր աղջիկ, քահանաներն ու աղջիկներն,
 Ինչպէս առանձը կ'ըսէ, չեն գիտեր թէ ուր պիտի երթան
 Օր մ'իրենց հացն ուտելու»:

—«Հերթք է որ իմ սիրածիս հետ ուտեմ,
 Ա՛յ տըղամարդ, ալ ուրիշ բան չեմ ուզեր՝
 Հեռանալու համար բոյնէս»:

—Աղւոր աղջիկ, եթէ այդպէս է, սիրտդ ուրեմն ինձի տուր»:

—«Ա՛յ տըղամարդ, կուտամ, ըսաւ Միրէյօ,
 Բայց պէտք է որ անկէց առաջ սա կոկոռներն
 Աղանեգոյն խաղող բերեն»:

Անկէց առաջ պէտք է որ քու երեքժանիդ ծաղիկներ
 Արձըկէ,

Այս բըլուրներն մեղրամոմի պէս հալին
 Եւ այստեղէն ծովով մինչև Պօ երթըցուի»:

ԱՐՁԱԿ ՉՊԱՆԵԱՆ

